

ցւոց մէջէն հարուստք քիչ անդամ, իսկ միջակ ընտանիք գրեթէ ոչ երբէք թղյլ կուտային. որ իրենց տղաքը հասարակաց դպրոցներն յաճախեն, այնպէս որ բովանդակ վերին Ալսացիոյ մէջ 20 աշակերտք և եթ կային. գարծեալ, նախկին Սինեգրիոնի որոշմունք և վըճիռք՝ խափանեալ և կամ երեսի վրայ թողուած էին. կ'ախորժէին ամեններն հայրենիք մը չունենալ, որպէս զի ազատ ըլլային նաև 'ի պարտուցն որ առ բնիկ երկիրն ամէն քաղաքացի պարտաւոր է:

Սակայն այս տրտոնջանաց հակառակ՝ որոշեալ տասր տարին անց-նելէն վերջը՝ ընդէմ Հրէից խիստ օրէնքներն ննջուեցան նաև յԱլ-սացիա, և այս կերպով լիուլի հաւասարութիւն եղաւ Հրէից՝ ընդ գաղղիացի քաղաքացիս:

Նարոլէոնի Հրէից վրայ ունեցած գաղափարներն և դիտաւորութիւններն յայտնի է թէ կ կենդանութեան չկրցաւ զամէնն ալ 'ի դործ գնել, սակայն մեծապէս օգտակար եղաւ և հիմնադիր ազատութեան Հրէից. Մեծ կայսրը չայնողեցաւ իրեն հաւաքած մեծ Սինեգրիոնի որոշմունքները և վճիռները՝ թալմուտի հետ փոխանակել տալ, սակայն թալմուտի բարոյական անցքերը և վճիռները՝ արգի քաղաքական և համաշխարհական բարոյական օրինաց հետ համեմատել տալը՝ մեծ և օգտակար աշխատութիւն մ'եղաւ, ոչ միայն գաղղիոյ այլ բովանդակ աշխարհի համար:

### ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

#### ՔԵՐՈՎԲԻ ՊԱՏԿԱՆԵԱՆ

(Տես յէջ 139)

Պետրպուրգի ուսանողաց համար բաց էր միշտ Ա. Դ. Աքիմեանի տունն, ուր կիրակի և տօն օրեր կը ժողվուէին նորա զուարթ ժամանակ մ'անցնելու: Սոցա մէջ էր նաև գերովքէ Պատկանեանն, որ Ա. քիմեանի տղոց հայ լեզուին դասատութեամբ զբազելով՝ աւելի սուէպ հոն կը յաճախիէր: Յետոյ գերովքէն երբ իւր դասախոսութիւնըն աւարտեց, Ա. Դ. Աքիմեանը կարծես 'ի վարձ լաւ և հաւատարիմ աշխատութեանց՝ առաջարկեց անոր 'ի հարսնութիւն իւր 48 տարուան լննա աղջիկը՝ որուն իսկոյն հաւանեցաւ գերովքէ՝ բայց որովհետեւ միտքը գրած էր նախ տուն և տեղ պատրաստել և ապա ընտանիք կազմել, ինդրեց որ նախ անգամ մ'ալ կովկաս երթայ: ուր գնարվ քիչ ժամանակի մէջ 4853 տարւոյն դեկտեմբերի մէջ եղաւ զիսաւոր ուսուցիչ ուուս գրականութեան Տիխոսու

Անդրկովկասեան աղջկանց վարժարանին . ուր փոխելով ընդդէմ կամաց ուսանողուհեաց և ուսուցչուհեաց նախկին անօգուտ և միաս կերպ ոճը՝ յաջողեցաւ գեղեցիկ արդիւնք մը ստանալ , որով զամէնքն ալ այնպէս գոհ ըրաւ և շահեցաւ , որ երբ յաջորդ տարին դարնան յետին հրաժեշտի խօսքերն արտաքերեց՝ շատերը լացին :

Քանիմը օրէն մեկնեցաւ ՚ի Գետրութք՝ ուր պատկուեցաւ Աքիմեանի յիշեալ Աննա գատեր հետ . և այսու ամուսնութեամբ իւր նիւթական մասն լաւ մը ապահովցնելով՝ բոլորովին ինքոյնքը իւր սիրած զբաղմանց առուաւ և նախ ծողովլույական լուսաշրուցիւն կոչուած ուսումնական ընկերութեան անդամակցութեան գրուեցաւ և սկըսաւ հիմուլին ուսումնասիրել ընդհանուր պատմութիւնը և առանձին կերպով հայկական գրականութիւնը՝ որ թէ ըստ առասութեան պատմական յիշատակարանաց և թէ ըստ կարեռութեան բանասիրական նիւթոյն՝ միւս արենելեան գրականութեանց մէջ պատաւար տեղ մը կը գրաւէ : Ի սկզբան իր աշխատութիւններն նպաստ և ընդունելութիւն գտան Գիտութեանց ճերմարանին մէջ , ուր 1860 տարւոյն ժամանակադրին մէջ , հրատարակեց մի ուսումնական Յուցակ հայկական գրականութեան ՚ի սկզբանէ ՚ի գարուն մինչեւ ցէս ժիշին՝ իսկ յաջորդ թերթին մէջ՝ ըստ յանձնելց Գիտութեանց ճեմարանին՝ ՚ի լոյս ընծայեց ուսութարգմանութեամբ՝ Ժամարանութիւնը կազմէս կաղանկատուացւոյն՝ Պատմութիւն Աղուանից զիրը , ճոխացնելով և լուսարաննելով յատուկ ծանօթութեամբք և յաւելուածովք :

Որովհեաւ Քերոյիք մի որոշեալ պաշտօնական կացութեան մէջ չէր , սրպէս զի իւր տարտամ վիճակէն ազատի՝ ուզեց բժշկութիւն ալ սորվիլ առանց գիտնալու թէ ծայրը մւր պիտի երթայ . բայց ահա յանկարծ բազդը օգնեց իրեն ներկայ փառաւոր ճամբուն մէջ մանելու . 1864ին համալսարանի հայկական լեզուի ուսուցիչն Ն. Հ. Բերսէվ հրաժարեցաւ պաշտօնէն առանց յաջորդ մը թողլու . որովհամալսարանին տեղայութիւնը տեսնելով՝ որ կարելի չէր այնպիսի կարեռ ուսմանէ զրկել՝ նոյն ճիւղին պարապող աշակերտաց բազմութիւնը , առաջարկեց Քերովիքին հայկական գրականութեան դասախոսութիւնն , յամի 1864 գարնան :

Ճիշդ այս ժամանակէս կ'սկսի Քերովիքին արդիւնաւոր ուսումնական գործունէութիւնը . այն առաջնութիւնը սկսաւ օտարաց ծանօթացնելիքնց անձանօթ շատ մը մեր պատմագիրներ , ոչ միայն լոկ թարգմանութեամբ՝ այլ և լիուլի լուսարանութեամբք էլլմիածնայ վան-

1. Catalogue de la littérature Arménienne depuis le commencement du IVème siècle jusqu'à vers le milieu du XVII, մակագրութ:

քին մէջ պարապած միջոց դլխաւոր ուշադրութիւնը դարձուց Մա-  
զարիա աբեղայի Նետողաց (Մոնղոլաց) ազգին հետաքրքրական  
պատմութեան վրայ, Այս յիշատակադրիս հրատարակութեամբ  
այնչափ խրախուսուեցաւ Քերովիրէ, որ ձեռք զարկաւ հայոց պատ-  
մութեան մէջ մոնղոլաց գարաշրջանը ուսումնասիրիլ։ որով հար-  
կադրուեցաւ աչքէ անցնել երոպական լեզուներով Մոնղոլաց վը-  
րայ շարագրուած ընդարձակ գրութիւնքը։ Արդիւնքն բոլոր այս  
իւր աշխատութեանց՝ հրատարակեց երկու յօդուածով Պատմու-  
թիւն Մոնղոլաց բատ հայկական աղքերաց. զոր հնախասական ըն-  
կերութիւնը պսակեց արծաթեալ փոքր մետալիւ։ Մենք, կ'ըսէ կեն-  
սագիրը, որ պատրաստ գրքերը կը կարգանք կ'օգտուինք, սովորա-  
բար չենք գիտեր թէ ինչպիսի տաֆանելի և ոգեսպառ աշխատու-  
թեամբ այդ ծանօթութիւններ կը հաւաքուին, որով յաճախ ևս ըստ  
արժանուցն չենք կրնար զանոնիք գնահատել։ Քերովիրէն շատ անգամ  
այդ նեղացուցիչ պայմաններու մէջ կը գտնուէր ինչպէս երր հետե-  
եալ յօդուածով կը զրացէր. «Պատուական բարինք, անուաննը նո-  
ցա և յատկութիւնք ըստ մտաց Հայոց Ժի գարուն»։ Աղջիով սոյն  
նիւթի վրայ բժշկաբանի մը հատուածը ուուսերէն թարգմաննել երկու  
տարի աշխատեցաւ բայց չկրցաւ յաջողիլ. Թողուլ չեր ուզեր, ուստի  
որպէս զի կարենայ այն աղաւաղեալ լեզուն հասկընալ՝ սկսաւ հան-  
քարանութիւն, ակնագործութիւն և անոնց արուեստական մասը  
սորվիլ, և այն ատեն միայն կրցաւ այն մօթին բնագրին իմաստները  
պարզել և հասկընալ, որով աշխատութիւնն ալ աւարտեց։

Տեսնարով Քերովիրէն թէ յարեմուտա ասորագիտութիւնը ինչպիսի  
յաջողութիւններ կ'ունենայ, սկսաւ ինքն ալ բնեաագրովք զրադիլ  
և այնչափ զարգացաւ, որ ոչ թէ միայն կրնար հետելի երոպացի  
գիտնականաց աշխատութեանցը, այլ և ինքնին սկսաւ աշխատիլ ար-  
դիւնաւոր կերպով անոնց վրայ. իւր ուուսաց սահմանին մէջ գտնուած  
վանայ դրուեամբ թեւեազգիր վերտառութեանց վրայ ըլած գիտո-  
ղութիւնքն՝ միշտ պիտի համբաւեն թէ անոր սուր հանճարը և թէ ան-  
խոնջ աշխատութիւնը։ Քերովիրէի բոլոր երկասիրութիւնքը եւ բուգա-  
կան լեզուներով թարգմանուած են՝ առանց իրեն կողմանէ մասնաւոր  
ջանքի մը. և մէկը՝ որ Ասիոյ մէջ արիական ժողովրդոց ծագումը  
և զարգացումը կ'ուզէ հետազոտել չկրնար զանց ընել անոր երկասի-  
րութիւնքը, որոց իր բնադրուշմ համարուած է՝ բովանդակութեանը  
առարկային հետ ունեցած գեղեցիկ կապակցութիւնը, լաւ քննա-  
դատութիւն, ձեռք զարկած խնդիրներն լաւ ջաշափել և համոզել:  
կարող էր մատենագրական յիշատակարանի մը շարագրուելու ժա-  
մանակն որոշել, ցուցընել անոր յարգը, երբեմն նաև հեղինակն  
իսկ գտնել, իր օրինակ մը յետնոյա ահա կեցած է Մովսիսի  
խորենացւոյ ընծայուած աշխարհագրութեան հեղինակին գիւտը.

որոյ համար և յիշեալ ռուս հնախօսական ընկերութենէն արծա-  
թեայ մեծ մետալն ընդունեցաւ :

Հաւասարապէս մատղութեան արժանի են նաև Ք. Պատկանեա-  
նի լեզուադիտական աշխատութիւնքը : Իւր իր ըրուցիչ հայկական  
գրականութեան ըրած ճառախօսութիւնը՝ արդէն իսկ հայ լեզուի  
կազմութեան ինդիբը կը շօշափէ : Ինքն առաջին եղաւ որ հայագի-  
տաց ուշադրութիւնն հայկական բազմաթիւ գաւառարարառոց ան-  
հրաժեշտ ուսման վրայ դարձուց, ցուցնելով թէ ներկայ հայ գրական  
լեզուն որ Աստանիկ կոչուած և Այրարատ գաւառին մէջ գործա-  
ծուած է, պարզ դիպուածով այս նախագրաւութիւնը ստացած է,  
և թէ առանց գաւառարարառաներն ուսանելու կարելի չէ հայ լե-  
զուի վրայ եղրակացութիւն մը կազմել : Յետ առաջին անգամ բա-  
նասիրական մի այսպիսի կարեւոր ինդիբը առաջարկելու գիտական  
աշխարհին բերովքէ, առաջինն այլ ինքն եղաւ՝ որ ամէն դժուա-  
րութեանց յաղթելով օրինակաւ իսկ ցուցուց, թէ ինչպէս պէտք էր  
մի այդպիսի գործոյն ձեռք զարնել և յառաջ վարել:

Այսու կը տեսնենք՝ որ Ք. Պատկանեան իրր առաջին գործ կ'աշ-  
խատէր պատմական գրականութեան վրայ՝ որոյ մշակութեամբը  
մասնաւորապէս կը զրազէին գաղղիացի զիտնականը, և երկրորդա-  
րար լեզուց մասին՝ որով զիտնաւորապէս կը պարապէին գերմանա-  
ցի զիտնականք, վերջերը համազուելով՝ որ հին հայաստանի այլայլ  
տեղեր գտնուած քննեազիր վերտառութեանց ընթերցումը շատ օգ-  
տակար կրնայ ըրլալ հին հայերէնի հմտութեան համար, սկսաւ բե-  
ւեռազրերը սորվիլ և իւր գործունէութեամբն շուտ մը այդ ճիւղին  
պարապող առաջնակարգ անդղիացի զիտնականաց յարեցաւ : Մո-  
րա ուսումնական աշխատութիւնքը՝ գնահատեց գիտութեանց ճեմա-  
րանը, և ընտրեց իրեն թղթակից անգամ :

Իրր գասախօս՝ բերովքէ մեծ ազգեցութիւն ունէր իւր դմբաղդա-  
բար սակաւ ունկնդրաց վրայ, կ'արծարծէր անոնց մէջ սէր հաստա-  
տուն զրազմանց և յարդ զիտութեան : Հայագէտ աշակերտաց հաս-  
մար տպագրութեամբ՝ ի լոյս ընծայեց շարբ մը հայկական մատենա-  
գրաց՝ յորոց ումանք առաջին անգամ իրմէ հրատարակուեցան . իսկ  
արարագէտ աշակերտաց համար Պարսից պատմութիւնը կը կարդար  
և կը պարզէր : Իրմով շատ զարգացաւ հին հայերէն լեզուի գասա-  
խօսութիւնը, և միացնելով և բազդատելով զայն սանգրիտ-պարտ-  
կային լեզուին հետո՝ սկսան զործածել արհական լեզուաց լեզուա-  
կազմական զրութիւնը և քերականական ձեւերը մեկնելու համար :

Ի 1860 ամին ուղեւորեցաւ յարևմտւոս յայցելութիւն զրա-  
տանց վենետիկյ, Միւնխենի, Փարիզի և Վիեննայիր. ծանօթացաւ եւ-  
րոպացի բոլոր երկելի հայագիտաց հետ, որոց հետ անընդհատ թըլ-  
թակցութեան մէջ էր : Այդ յարաբերութիւնը հետք ձգեց նաև ու.

սումնական մատենագրութեան մէջ։ 1882. ամին Քերովբէ ընտրուեցաւ մի ՚ի խմբագրաց Muséon զրական Շննադատական օրագրին՝ որ լուվէնի մէջ կը հրատարակուի։ Մասնակցեցաւ արևելագիտաց մի քանի միջազգային ժողովոց, յորոց առաջնոյն մէջ որ՝ ՚ի Փարիզ գումարուեցաւ 1873 ամին, ճառախօսութիւն մը ըրաւ Գաղղիոյ և Գերմանիոյ մէջ հայ լեզուի ուսման և վանայ բնեռագիր վերտառութեանց վրայ։

Քերովբէն միակողմանի գիտնականաց կարգէն չէր՝ որը իրենց մասնագիտութենէն դուրս ուրիշ բանի չեն խառնուիր, նաև ժամանակ կը գտնէր համազգային մատենագրութեան ևս պարագելով իր գաղափարներն զարգացնել, և երբեմն երբեմն՝ մանաւանդ յետ աշխատութեան նաև երկրորդական մտաց զրոսեցուցիչ դրուժքներն ձեռքէն չէր թողուր, և ընկերական զուարձութեանց ալ յաճախ մասնակից կ'ըլլար։

Համալսարանի մէջ ունեցած պաշտօնէն զայ 1864–1868 կը զբաղէր նաև կովկասեան Անձնաժողովովյն մէջ հայ լեզուի դասախոսութեամբ, ասպա նոյն Յանձնաժողովովյն գիւանատան արտաքոյ կարգի պաշտօնեայ ընտրուեցաւ՝ ուր և մաց 1868–1874, իսկ 1872 տարւոյն՝ գրաքնիչ յանձնափողովէն հայալեզու հրատարակութիւնքն քննելու պաշտօնն ընդունեցաւ։

Մեր Հնախօսական ընկերութեան համար ևս՝ կ'ըսէ կենսագիրը՝ ոչ սակաւ վաստակեցաւ անխոնջ Քերովբէն։ 1867–1882 ընկերութեանս Արևելեան դասակարգին քարտուղար էր, իսկ 1882–1885 տեսուչ նոյն դասակարգին։ Սյոն դասակարգգու՝ որ առաջ առանձին դրամագլուխ մը շունէր, պիտի յիշէ միշտ երախտագիտութեամբ Քերովբէն գործունէութիւն՝ որով ստացաւ 7000 րուբլ. գումար մը, որ Պետրուրդի մէջ 1876 տարւոյն գումարուած արմելազիտաց երրորդ միջազգային ժողովէն, ՚ի վեր անդորք մնացած էր։

Իւր կենաց վերջին տարիներու մէջ այլ ևս Քերովբէն աշխատելու ժամանակ Նախկին ուժը չէր զգար. ծանր խօթութիւն մը երեք տարուան ընթացքին մէջ առաւել քան զառաւել կը նուազէր անոր զօրութիւնքը՝ մինչև որ այդ պատկառելի անձ՝ կամ ըսեմ լցուը՝ սկըսաւ մեղի համար շիշանիլ, և անգէտ իւր անյօյս վիճակին խփեց վերջին անգամ իւր վաստակեալ աշքերը... թաղուած է այժմեան հայկական գերեզմանատան մէջ։

<sup>1.</sup> 1. Կը գանեմք Sayceի «Deux nouvelles inscriptions vanniques» (Le Muséon, 1884, t. III, N. 2.), և Müllerի «Drei neue Inschriften von Vanen» (Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes. I Band), համամակարգութեանց մէջ։